

շեպ մեծ նշանակներով, ինչպէս Եղիպտոս-  
կան բուրգերն ու Սփինքսը: Մեր յառաջա-  
դիմութեան արդիւնք է փոքրով՝ Հոյակապը,  
հունարոմէ՛ անհունը բացատրելու կարող  
ըլլալը, փոխանակ նրկալի գանձաւածին թող-  
լու իւր սնեամեծ գաղափարներն յայտնե-  
լու պաշտօնը՝ այս նպատակին աւելի ճշդիւ  
կը հասնի զեղեցկին աւելի խորագգած և  
ազգու բացատրութեամբ:

Շարայարեկի



**ՀԱՅ ԵՐԱՌԻՅԵՍ ՄԸ**

Տիրան պէյ Ալեքսանեան՝ որու վրայ մեր  
մարտի պրակին մէջ առիթ ունեցանք խօսելու,  
վերջնա գտնուած է ի կ. Պոլիս և իւր ար-  
հեստոնք մեծ հռչակ թողուցած է. տեղացի  
թերթերն ինչ որ գրած են, հոս կը միշա-  
տակենք, որպէս զի մեր ընթերցողք զաղա-  
փար մի առնեն այլ երաժշտի մասին:

The Levant Herald and Eastern Express,  
Mercredi 14 Mars 1900.

Նուագահանդէսն՝ որ տրուեցաւ երէկ իրի-  
կուն է Տեւտոնիա աիկին Պոլիս Գեօհլէն-  
դիւցմասեռէ և թաւջութակահար երիտասարդ  
Տիրան պէյ Ալեքսանեանէ՝ հրաւիրած էր ուն-  
կընդիրներու հոծ բազմութիւն մը, որոնց մէջ  
էր նաև Գերմանիոյ զեպագար:

Տիրան պէյ Ալեքսանեան երկրին զաւակն  
է և միշտ մեծ յարմարութիւններ ցոյց տուած  
է թաւջութակի: Կը լսենք որ մէկ տարուան  
ժամանակամիջոցի մէջ՝ սորված է նա հոս՝  
ինչ որ կարելի էր իրեն սորվեցուիլ: Մեկնե-  
լով ապա ի Տրեզուար, յառաջ վարած է իւր  
ուսումը Քրոֆ. Յը. Կրիցմախտիէ՛ ճարտար  
առասնորդութեամբ, և մէկ ու կէս տարուան  
մէջ՝ յաջողապէս կատարած է շուր տարիներ  
ու ընթացքը: Պ. Ալեքսանեան զեւ շէ բու-  
լըրած իր քանակները տարին. նա առաջնա-  
կարգ ջութակահար մ'ըլլալու համբուն վրայ  
է, և ապի՛ քանի մը տարիէն՝ եթէ նոյն յարա-  
տեւութեամբ մշակէ իր մեծ տաղանդը՝ որով  
օժտուած է, անուն պիտի ունենայ արուես-  
տաւորներու շարքին մէջ՝ Երէկ իրիկուն տուա-  
լիորձ մը այս տաղանդին, ներկայացընելով  
թաւջութակի համար եղած ամենէն գոուարին  
կողորներէն մին, Պ. Մլիքի նուագահանդէսը:  
Մեծ վտահուկիւն ճպտոի (coup d'archet)  
իւրաքանչիւր բազմաման, մասնփոխութիւն ճա-  
ղակ և անասյթալ մեծ զգացում ի խանդա-  
վատութեամբ, ու շարքի ամենէն նրբին երանգնե-  
րուն (nuances) անգամ, ասոնք են ահա յատ-  
կութիւնները՝ որ կ'երեւին երիտասարդ արուես-  
տաւորին նուագածութեան մէջ...

Stamboul 4e րթ.

« Երիտասարդ ճալ երաժշտին արդէն իսկ  
մեծ համբաւը չափազանցութիւն մը չէր, այ-  
սոր յայտնուեցաւ նա մեծ ապագայ ունեցող  
արուեստագետ մը. հազուագիւտ բան է որ  
տասներեքամեայ թաւջութակահար մը՝ ցու-  
ցած ըլլալ այնպիսի ստոյգ տաղանդ մը: Այս  
արուեստին համար եղած է նա իւր նուագա-  
ծութիւնը շնորհակց է, մատընփոխութեան  
նրբութիւնը՝ մեծ, գողարկի զեղքերանց (pas-  
sages) մէջ իւր ճպտը՝ հեշտակի, հրապուրելի  
կ'ըլլայ: Կ'իմացուէ որ սքանչելի մեթոդ մը  
զինքը կ'առաջնորդէ և թոյլ չի տար որ նուաշի,  
մեթոդ՝ զոր նա կը պարտի իւր Տրեզուարի  
Քրոֆէտորին, և շնունանք նաև որ մեծ անի-  
րաւութիւն մը պիտի ըլլար, մեր ընտիր Պոլ-  
սեցի թաւջութակահար Ռիչի վարժապետին:  
Երբ ապագայ վարպետին հոգին զեւ աւելի  
մեծնայ, երբ երաժշտական կենաց բանաստեղ-  
ծական բարձր թռչանքներու կախարհաւքը



Տիրան պէյ Ալեքսանեան:

զինքը զեւ աւելի ոգեւորէ, իսկոյն պիտի գրա-  
ւէ նա ամենաբարձր իրքը: Տիրան պէյի ե-  
րէկի յաջողութիւնը ամենէն մեծերէն և ամե-  
նէն յաջողներէն է. արդ, այս երիտասարդ ջու-  
թակահարը հեռի ինքն իրմով զինովնալէ, պի-  
տի շարունակել իր աշխատութիւնը, և մեծա-  
մեծ յաջողութեանց յաջութական համբան՝ լայն  
պիտի բացուի իւր առջեւ... »:

Servet 4e րթ 14 mars 1900.

« Ապագայ արուեստագետ մը: Երէկ իրի-  
կուն Ալեքսանեան Տիրան պէյն է Տեւ-  
տոնիա արուած նուագահանդէսը՝ նոր ապա-  
ցոյց մը եղաւ անոր տաղանդին զարգացման:  
Ընդունելութիւնը խիտ մեծաշուք եղաւ: Ամ-  
բոլը՝ բազմաթիւ և ընտրուած՝ որ խնուսած  
էր արհա՛րի մէջ և կը ծափահարէր կայքեւ-  
կից մը՝ որ սակաւ հուշակաւոր կ'ըլլայ, ան-  
գամ մը եւս հիացաւ զանելով այնչափ երաժշ-  
տական գիտութիւն՝ ջաշնաւորուած զեւ այն-  
չափ մտառը հասակի հետ... »:

**Արեւելք 2 Մարտ.** « Տիրան պէյ Ալեքսանեան որ իր արուեստագէտի տաղանդը Գերմանիոյ մէջ կատարելադրութեմ է: Արեւմուտքի արուեստը կը միացնէ Արեւելքի բանաստեղծական ներշնչման և իր նուագարանը: Թաւառ ջութակը, սրուն ձայնը ամէնէն աւելի կը նմանի մարդկային ձայնին: կարծես մարդու պէս կալ լայ, կնոջ պէս կը լացնէ բարբ ունկնդիրները:

Տիրան պէյ դեռ քսան տարեկան չէ: կեանքն ու փորձառութիւնը տակաւին ու և չէր մը կրնան ունենալ կատարելիք, վերջնական նկարագիր մը տալու համար իր խոստացող տաղանդին, բայց այդ տաղանդը որքան որ համարու ըլլայ կրկնու, բոլոր մարդկային բաներու պէս՝ կեանքին ու փորձառութեան անընթաց պելի աղբեղութիւնը, այսօրու ընէ իսկ որոշ և պատուաբեր տեղ մը կը սահմանէ սակայն: Իրեն համար, արուեստագիտական աշխարհի մէջ:

Մանաւանդ զաղջր ու մելամաղէիկ կտորներուն մէջ, Տիրան պէյ իր Արեւելեան ծագումը և անոր յարակից բանաստեղծական անստգիւտ ոգին ցոյց կու տար: Իր երկայն ու բարակ մատերը որոնք կարծես Թաւառ ջութակ զարնելու համար ապագորուած ու մասնաւորապէս Թափուած էին՝ մեղրամուխ տոգուներութեամբ՝ բարեկ Աստուծոյ ձայնարանին մէջ, շաքարեղեղ մը փողէն կաթկթած մեղրին պէս անուշ ու մեղրօրօր շէշտեր կը դնէին աննման քնարին չորս թելերուն:

Բայց այդ քառեակ թելը կարծես կը հարերապատկէր այն անջքերուն մէջ ուր մատերու վարպետ շարժուածք մը և լայնագիտական ճաշակը կը միանան արտազրուել համար այն ներգայնակութեան երկային իրարանցումը որ կարծես հրեղէններու եթերային խոտորուտուքը կը փոփոխայ հողեղէններու սկանչին:

Արեւելե ցարդ չենք ունեցած մի ազգային երաժիշտ որ իւր շարադրութեամբ մեծ համբաւ մը թողած լինի, իրաւքընէ չենք մոռնար ըսելու որ մեր մէջ ոչ սակաւ յարց ու համբաւ ստացած են Հանդուցեալ Չուհանեան և այլ մի քանիք, բայց տակաւին աննոցմէ ոչ ոք ընդհանրութեան գնահատման, կամ գովեստից արժանացած է. մենք կը մաղթենք Տիրան պէյի, որ դեռ աւելի կատարելագործելով իւր պեղեցիկ արհեստն, արժանանայ մեր մեծ շարադրող երաժիշտն ինչելու և արժանանայ հասարակութեան գովեստից:



Recueil de CHANTS POPULAIRES ARMÉNIENS. 1<sup>er</sup> Livraison 1900. Prix net 6 fr.

Հասցէ՝ Léon Eghiasarian (5, Rue de Châteaudun) PARIS.

## ԳՐԱԽՕՍՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

1. Խորենացուն Խորենացով պէտք է հասկանալ. — 108 էջէ բաղկացած գրքուկիս Հեղինակն է՝ Բարթոլոմէոս Վ. Գեորգեան (ձեռագրութեան), միտարն էլ լմիածնի. — Կրխօսի, — սակաւ բացառութեամբք, — Մ. Խորենացւոյ այն կէտերուն վրայ՝ զորս տարբեր կերպով ընթեռնլի կամ հասկանալի կը կարծէ: Թէ և մեծ հմտութիւն մի չի տեսնուիր գրքուկիս մէջ, և մեծաւ մասամբ հեղինակին դիտողութիւնը պատմական ո՛ր և է կարեւորութիւն չունի, այնու հանդերձ յարգի բնութիւն մ'է, մասնաւոր Խորենացւոյ հրատարակչաց և թարգմանչաց համար:

Գիրքն բաժնուած է Խօի հատուածոց, որ է՝ Խօի պլեւայլ Դիտողութեանց Մ. Խորենացւոյ վրայ: Ա հատուածին մէջ, կը ներկայացնէ, իբրու նոր բան՝ ինչ որ հասարակաց կարծիք մը զարձած է արդէն<sup>1</sup>. « Թեքեա, կ'ըսէ, Խորենացուն մեկնեալը 481—482 մարզպան եղող Սահակ բարգրատունին<sup>2</sup> ինի, որոյ անուանը հանդիպած է Չամչեանի մի փակագծին մէջ:

Կարելի կը կարծէ զարձեալ որ մեկնեան ըլլայ բարգրատունի իշխան մը՝ որ չէր ոչ սպարապետ և ոչ մարզպան: Մինչ Խորենացի կ'ըսէ. (Ա, Գ). « Միթէ մատեան մերձ կայցէ ինձ, որով . . . ի վերուստ ի չեզ իջուցանիմ անոխալ, կամ ի չեմ և յայլը սոսիսի՛ անոր ի վեր հանիցեմ ». Խորենացի Հայոց թագաւորաց և իշխողաց վրայ կը գրէր. ուստի և այս խօսքն, — բաց ի Գ գրոց փաստ մ'ըլլալէ, — կը ցուցնէ թէ Խո.

1. Թող համեմատէ, օրինակ իմն: Ֆետտիքի Ռուսմասիառաքիւնք. (Ազգ. Մատ. հար. ԺԵ. Վեհնա 1895, էջ 95):

2. Ըստ Հեղինակին՝ Խորենացի Ս. զարու Հեղինակ մ'է: և Իւր նմանութիւնը ընդ Սոկրատայ և Վարուց Սեղեւարտի՝ պարզապէս յաւելուածք են: